

**ԼՈՒԾՈՒՄԻ ՄԱՍԻՆ ԱՉԴ (NOR)
DS 1822 (Rev. 03/2023)**

* Պահանջուած բաժիններ

* Ի՞նչ է DDS-ի հետեւելու թիւը:

* Կա՞յ վարչական լուսններու գրասենեակի (OAH) դատի թիւ: Այո Ոչ
Եթէ այո, ի՞նչ է OAH դատի թիւը:

Անձին անունը, որուն ի նպաստ բողոքը կատարուած է.

* Անուն. * Մականուն. * Ծննդեան թուական.
Ո՞ր շրջանային կեդրոնը ձեզի այս NOR-ը կը տրամադրէ: Յաճախորդին ինքնութիւնը
հաստատող թիւ (UCI), եթէ կայ

Լիազօր ներկայացուցիչին անունը (եթէ կիրարկելի է).

Անուն. Մականուն. Յարաբերութիւնը դիմողին հետ.

* Բողոքի դիմումը յետս կոչուած է հետեւեալ գործընթացին միջոցով.
(Կը ինդրուի ընտրել յարմար տարբերակը)

<input type="checkbox"/> Լուծուած է նախքան ոչ պաշտօնական հանդիպումը	Լուծումի թուական. <input type="text"/>
<input type="checkbox"/> Լուծուած է ոչ պաշտօնական հանդիպումին ընթացքին	Լուծումի թուական. <input type="text"/>
<input type="checkbox"/> Լուծուած է միջնորդութեան ընթացքին	Լուծումի թուական. <input type="text"/>
<input type="checkbox"/> Յետս կոչուած է առանց լուծումի	Լուծումի թուական. <input type="text"/>

Ամփոփել լուծումը, կամ նշել, թէ ինչո՞ւ բողոքը յետս կոչուած է առանց լուծումի.

Վարը ստորագրելով կը հաստատեմ, որ այս ձեւաթուղթին վրայ նշուած տեղեկութիւնները ճիշդ են:

Բողոքը ներկայացնող անձին, կամ լիազօր ներկայացուցիչին ստորագրութիւնը.

Թուական.

Շրջանային կեդրոնին կամ Պետական կեդրոնին ստորագրութիւնը.

Թուական.

Պէտք է ստորագրել եւ թուականը դնել վերի տուփին մէջ. Կարելի է ստորագրել մելանով կամ էլեկտրոնային ձեւով: Ձեր անունը գրելով, դուք կը համաձայնիք, որ էլեկտրոնային ձեւով այս ձեւաթուղթը ստորագրած էք:

ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՁԱՑՈՒԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՂՐՈՆԻՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՂՐՈՆԻ ՊԱՇՏՕՆԵԱՅԻՆ ԿՈՂՄԷ, ԵՐԲ ԱՆԿԱՐԵԼԻ Կ'ԸԼԼԱՅ ԴԻՄՈՂԸ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԿԱՄ ԱՆՈՐ ԼԻԱԶՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԻՆ ԱՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՈՒՆԵՆԱԼ:

Ես կը հաստատեմ, սուտ վկայութեան պարագային պատիժի ենթարկուելու գնով, որ անձամբ խօսած եմ բողոքը ներկայացնող անձին կամ անոր լիազօր ներկայացուցիչին հետ, եւ այդ անձը ինծի նշած է, որ բողոքին համար նշուած խնդիրները լուծուած են, եւ այլեւս բողոքը անհրաժեշտ չէ: Այս ձեւաթուղթէն օրինակներ կը դրկուին Բաժանմունքին, դիմումը կատարող անձին կամ անոր լիազօր ներկայացուցիչին, եւ Վարչական խումներու գրասենեակին:

Շրջանային կեդրոնին կամ պետական կեդրոնին ստորագրութիւնը.

Թուական.

Պէտք է ստորագրել եւ թուականը դնել վերի տուփին մէջ. Կարելի է ստորագրել մելանով կամ էլեկտրոնային ձեւով: Ձեր անունը գրելով, դուք կը համաձայնիք, որ էլեկտրոնային ձեւով այս ձեւաթուղթը ստորագրած էք:

Վարչականօրէն փակուած (պէտք է բացատրել)